



ԲՐՈՒՅՆՎԱԾՆ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱԾՆ, ԱՐՈՒՆՍՏԳԻՏՅԱԿԱԾՆ

<p>ԺԱ. ՅԱՐԻ 1897</p>	<p>Տարեկան 10 ֆր. ուսի - 4 րբ.: Վերամուտայ՝ 6 ֆր. ուսի - 2 րբ. 50 կ.: Մեկ թիւ կարճե 1 ֆր. - 50 կոպ.:</p>	<p>Թիւ 1, ՅՈՒՆՈՒՐ</p>
----------------------	--	-----------------------

Ս Ո Յ Ե Ն Ա Գ Ր Ա Կ Ա Ն

Մ Ե Ր Բ Բ Ե Ս Գ Ե Տ Ի Ն Ե Յ Թ

ԸՍՈՐԻ ԲՆԱԳՐԻՆ ԲԵԿՈՐՆԵՐՈՒՆ ԳԻՐՏՃ

Անցեալ տարւոյ Նոյ.ի առաջին շաբաթն, երբ Հ. Գ. Վ. Մէնէվիչեան Պարիս կը գտնուէր, Պրոֆ. Ա. Կարիէր Հաճած էր ապշեցուցիչ աւետար մը տալ իրեն թէ Մարիասոյ ասորի բնագրին մէկ մասը գտնուած է, այժմ իւր ձեռքն է, եւ ի մտոյ շնորհէս Մատթէայի մէջ տեղեկութիւն պիտի տայ: Յարգելի Ուսուցչապետին յայտնի կամքն էր, որ չհապարակ չհանուի, մինչեւ ինքը գրէ. ինչպէս որ բնական ալ էր:

Անցեալ Նոյ. 26ին Պր. Կ. Բամաշեան փութաց Նոյն աւետար մեզի տարու, եւ յետոյ Դեկտ. 4ին գրած նամակաւ ինչ ինչ մանրամասնութիւններ հաղորդեց, զորոնք գրեթէ բառ առ բառ նաեւ Բաղճաթի հաղորդել, ինչպէս կ'երեւայ, պատշաճ է տեսնել: Վասն զի Բաղճաթի Դեկտ.ի թիւն, որ Նոյն ամսոյ 20ին մեր ձեռքն հասաւ, սկիզբն էջ մը Յաւեւում ունէր, որ միեւնոյն տեղեկութիւնները կը բովանդակէր, եւ հաղորդողը մասնացոյց կ'ընէր: Բաղճաթի Յարգոյ Սմբազանութիւնը նաեւ յարմար համարած էր, Պորնացոյ քննադատներուն վերջին անգամ հրապարակաւ ծանուցանելու — յենթով միայն գիւտին ստոյգ կատարուած ըլլալուն յուսոյն վրայ — որ Պորնացին յաղթութիւնը կանգնած է բարձր ի գլուխ, եւ «քննադատը ու խճճողը» պիտի խուճապին եւ իրենց առած դիրքն այսուհետեւ պահել պիտի չկարենան: Պրակտիկութիւնը սակայն հակառակն է. — բարբախտութիւն ըստ ինքեան երկու կողման համար ալ — եւ Պորնացին «խճճող», քննադատներուն «ի կորսան», չէ. այլ հիմնական ապացոյց է անոնց ուղղութեան ճշգրտութեան, որ առանց անոր ալ գիտնոց առջեւ արդէն իրբեւ հաստատուն կը նկատուէր, առանց ակնկալելու «նոր Մեսիայի»:

Կը յայտնենք մեր խորին շնորհակալութիւնը Յարգելի Ուսուցչապետ Պր. Ա. Կարիէրին, որ մեր թերթին անչափ պատուեց այս ուրախալի գիւտին առաջին հիւրընկալն ընտրելով, եւ խոստանալով Նոյն տեղ Նիւթին վրայ հետզհետէ ուսումնասիրութիւններ հրատարակել:

Յառաջ կը բերենք առ Հ. Յ. Վ. Տաշեան գրած նամակին այն մասը, որ կը բովանդակէ գիւտին մանրամասնութիւնը:

ԽՈՒՐ. «ՀՆՆԳԻՍԻ»,

52/16